

ըէէն աւելի շաքարի հիւթ կայ . թէ որ այսչափ չկարենաս վաստըկիլ , ըսել է թէ առջի գործողութիւններդ ինչպէս որ պէտք է լաւ չես ըրած : Եւ թէպէտ անկարելի է պտղին մէջը եղած բոլոր հիւթը հանելը , բայց ջանալը լաւ ու շահաւոր է : Ա ասն զի եթէ մէկը իր գործարանին մէջ մէկ կենդինար ճակնդեղէն 60 լիպրէ շաքարի հիւթ հանէ , երկու լիպրէն մաքուր շաքար կ'ըլլայ . իսկ թէ որ 90 շահի , յայտնի է որ առանց ծախքի աւելի վաստակ կ'ընէ :

Ճակնդեղին հիւթը բոլորը հանելու դժուարութիւն մը կայ նէ՝ աս է որ մէջի ծակտիքը շատ մանր են ու քերելու ատենդ աղէկ չքացուելով՝ հիւթին մեծ մասը մէջը կը մնայ . անոր համար սաստիկ ճզմելու ու ետքը բարակ կտաւէ անցընելու է : Շատերը սաստիկ ճզմելու կը վախեն , ըսելով թէ ետքի ելած հիւթը անկարելի է որ առջինին ազնուութիւնը ունենայ , ինչպէս որ խաղողինը կ'ըլլայ . բայց ասիկայ փուշ խօսք է , վասն զի կրկին անգամ ճզմուած խաղողին անպիտան ըլլալուն պատճառը բոլորովին ուրիշ է , ու ճակնդեղին հետ ամենե ինյարմարութիւն չունի , ու յայտնի կը տեսնուի որ բանջարին հիւթին առջինն ալ ետքինն ալ նոյն ազնուութիւնը ունին :

Ճակնդեղը որչափ որ լաւ ու աղէկ ջարդես , հիւթն ալ նոյն համեմատութեամբ կը շահիս . գործարաններ կան որ հարիւրին վաթսուն կը վաստըկին . բայց երբոր աղէկ ու բարեբեր երկրի ջրոտ ճակնդեղը գործածես , հարիւրին եօթանասունուհինդ կը շահիս : Այսչափ ճակնդեղէն հազիւ իրեք լիպրէ խառն շաքար կ'ելլէ . իսկ վաթսուն լիպրէ մաքուր ու ճերմակ շաքարէն սովորաբար չորս ու կէս , երբեմն ալ 3 լիպրէ խառն շաքար կ'ելլէ : Ասկէ յայտնի կը տեսնուի որ աս երկու տեսսակ ճակնդեղին մէջ մեծ տարբերութիւն չկայ :

Առաջները շաքարի հիւթը հանե-

լու համար գինիի հասարակ պտուտակաւոր մամուլը¹ կը գործածէին . բայց տեսնելով որ անիկայ բաւական զօրաւոր չէր , ու շատ ճակնդեղ մէկտեղ չէր կրնար ճզմել , 1811^ի Շառանունով մէկը ջաղացքի քարով ճզմելու գիւտը գտաւ . աս գործիքն ալ շատ սուղըլլալէն զատ՝ փորձով տեսնուեցաւ որ այնչափ շահաւոր ու օգտակար չէր . որովհետեւ շարժմունքը ծանր ու դժուար էր . անոր տեղը երկըթէ պըտուտակներով շինած հնձան գործածել սկսան :

Տեղ տեղ թիթեղնահան ըսուածին նման մամուլ մը կը գործածէն . բայց ասոր գործածութիւնը շատ դժուար է , անանկ որ ասոր համեմատութեք ջրաբաշխական մամուլ գործածողը աւելի վաստըկով կ'ելլէ :

Մամուլը ինչ տեսսակ ալ ըլլայ , ճակնդեղը քիչ քիչ դնելու է որ շատ հիւթ ելլէ . ուստի պէտք է մամուլին գործածութիւնը դիւրին ըլլայ , որպէս զի կարենաս քիչ ատենի մէջ շատ անգամ գործողութիւնդ ընել :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դ . () Դէ կը :

() Դէ անտեսանելի մարմին մըն է որ երկրիս բոլորտիքը պատած է , ու մնալոր ալ կ'ըսուի . միայն թէ մընուլորտ ըսելով կ'իմացուի այլեւայլնիւթերով խառնուած օդը , որ են բուն օդ , ջրի գոլորչիք և ուրիշ կազեր . բայց բնագետները օդի վրայ խօսելու ժամանակ բոլոր աս նիւթերը մէկտեղ կը հասկընան :

() Դէ գլխաւոր երկու տեսսակ կազերէ բաղադրած է , որ են թթուածին² և անկենդան կամ մահածին³ .

1 Մելիքէ :

2 Գլ . Gaz oxygène.

3 Գլ . Azote.

Հիւմա և Պուսինկոլբնագէտներուն նոր քննութիւններովը կ'երենայ թէ օդուն բաղադրութեան չափը խիստ բարձր տեղուանք ալ նոյն է, այսինքն 10,000 չափ ծանրութե օդին 2301 մասը թթուածին է, 7699^c անկեն դան . կամ թէ 10,000 ոտնաշափ մեծութեամք օդին 2081^c թթուածին է ու 7919 անկենդան :

(Օդուն մէջ քիչ մը ածխային կազ ալ կայ . Ասիւռ կ'ըսէ թէ ամառ աւելի կը շատնայ աս կազը :


Պիոյի հաշուովը մթնոլորտին բարձրութիւնը 40,000 մեթրէն կամ 17 փարսախէն աւելի չէ :

Հիմա տեսնենք թէ արդեօք օդն ալ ծանրութիւն ունի թէ չէ : Իսկ խնդիրս առաջ որչափ որ ծիծաղելի նիւթ մը կ'երենար, հիմա բնագէտներուն անխոնջ աշխատանքովը բնաբանական ճշմարտութեանց կարգը անցած է . ուստի կ'ըսենք թէ օդն ալ ծանր մարմիններէն է, և այնչափ ծանր՝ որչափ չենք կարծեր ու հաւատանիս ալ չգար . վասն զի միջահասակ մարդու մը վրայ եղած օդուն Ճնշումն է 32,000 լիարէ ծանրութի . ուստի ամէնքնիս ալ միշտ այսչափ ծանրութիւն ունինք վրանիս :

Հապա ի՞նչպէս կ'ըլլայ որ ամենենին նեղութիւն չենք իմանար . — ասոր այլեայլ պատճառներ կան : Ի, ախ որ օդը ամէն կողմէն հաւասար կը Ճնշէ զմեզ . ինչպէս նաև ձկները ծովուն մէջ ծանրութիւն չեն իմանար, որովհետեւ ջուրը ամէն դիէն հաւասար է : Երկրորդ, մեր մարմնոյն մէջն եղած օդը՝ դրսի օդին հետ հաւասարակիուէ . ուստի թէ որ դրսի օդը մեր մարմնը Ճնշէ սուրսի ու ներսի օդին դէմշդընէր, բոլոր մարմիննիս կ'ուռէր, և ներքին օդը ու արիւնը մորթին ծակտիքներէն դուրս ելլելով՝ մէկէն կը մեռնէինք . զոր օրինակ թէ որ թեփդ վրայ ապակէ խողովակ մը կոթընցընէս ու մէջի օդը ծծելով պարպես, կը տեսնես որ հոն տեղի միսդ երթալով կ'ուռի ու կը կարմրի . աս կանոնով են

նաև արեան սրուակները¹ : Երրորդ պատճառ կընայ սեպուիլ նաև վարժութիւնը, որ պղտիկուց սորված ըլլալով նոյնչափ ծանրութիւն վերցնելու, ամենենին չենք իմանար :

Հիմա տեսնենք թէ օդին ծանրութիւն ունենալը ի՞նչպէս կընանք փորձել . և որովհետեւ աս փորձերը գլխաւոր օդահան² գործիքով կ'ըլլան՝ անոր



համար նախ աս գործիքին վրայ համառօտ տեղեկութիւն մը տանք : (Օդահանը երկու գլանէ և երկու մխոցէ՝ կը ձեւանայ . աս մխոցներուն վրայ մէյմէկ դռնակներ կան որ դէպ'ի դուրս կը բացուին, այնպէս որ մխոցին մէկը վար հրելու ատենդ՝ գլանին մէջի օդը մխոցին դռնակը բանալով՝ դուրս կը փախչի, իսկ վեր առնելու ժամանակ՝ դրսի օդին Ճնշելովը մխոցին դռնակը կը գոցուի ու օդը նորէն ներս չկրնար մտնել . այսպէս երկու մխոցով օդը շուտ մը կը պարպի . իսկ երկու գլանները խողովակով մը հաղորդուած են գործիքին վրայի տափակ սեղանին մէտեղի ծակին հետ . ուստի երբոր ան ծակին վրայ գլխիվար անօթ մը դնես ու գործիքը շարժես, անօթին մէջի օդը կը պարպի :

Ուրիշ գործիք մըն ալ կայ որ ամենենին օդահանին նման է, միայն թէ առջինին հակառակ գործողութիւնը կ'ընէ, և անոր համար օդանուղ կ'ը-

¹ Պայոյնուլ:

² Գլ. Machine pneumatique.

³ Թուուամզ :

սուի . ասիկայ ամանի մը մէջի օդը խտացընելու կը գործածուի :

Հիմա տեսնենք թէ օդահան գործիքով ինչպէս կ'իմանաս օդին ծանրութիւն ունենալը : Այսակէ անօթմը առ , որ երկու բերանն ալքաց ըլլայ . մէկ բերնին վրայ թաց փամփուշտ մը կապէ , բաց կողմէն գլխիվար օդահան գործիքին ծակին վրայ դիր , ու գործիքին մխոցները շարժելով՝ անօթին մէջի օդը պարպէ . կը տեսնես որ քանի որ անօթին մէջի օդը պակսի , դրսի օդին ձնշմամբը փամփուշտը երթալով կը խորնայ . և թէ որ գործողութիւնը երկայն ատենընես , օդին սիւնակը այնչափ կը ծանրանայ որ վերջապէս կը պատռի փամփուշտը , և օդը դատարկութեան մէջիյնալու ատենը մեծ ձայն կը հանէ : Փամփուշտին տեղը կրնաս ձեռքովդ գոյել ան անօթին բերանը , միայն թէ քովերը ծակ չմընայ . և կը տեսնես որ գործիքը քանի մը անգամ շարժելով՝ դրսի օդէն ան աստիճան ձեռքդ կը ձնշուի որ շատ դժուարաւ ետ կրնաս քաշել :

Ուէ որ դրած ապակի անօթիդ բերանը դանակի պէս սուր ըլլայ , ուրիշ փորձ մըն ալ կրնաս ընել . այսինքն խնձորը կը ձղքես , անօթին բերնին վրայ կը դնես , ու գործիքին մէջէն օդը կը պարպէս . ասով դրսի օդին սիւնակը խնձորին վրայ կը ծանրանայ , և խնձորը դէպ'իներս ձղմուելով չորս կողմէն կը կտրի :

Ինագէտները ուրիշ փորձ մըն ալ կ'ընեն . կ'առնեն պղնձէ երկու հատ կիսագունոտ՝ մէջերնին պարապ , որ երբոր երկուքը բերան բերնի բերեսնէ , ամբողջ գունտ մը կը ձեանայ . ասոնք երկուքն ալ մէյմէկ բռնելու տեղուանք ունին , մէկը պտուտակով ծորակ մըն ալ ունի . աս երկու կիսագունոտը բերանները թանձրէկ եղով մը օծելէն ետե (որ ծակերը գոցուին) ծորակին բերանը օդահան գործիքին ծակին վրայ դնելով՝ գունտին մէջի օդը աղէկ մը կը պարպէն

ու պտուտակը դարձրնելով՝ ծորակը կը գոցեն որ օդը նորէն ներս չմըտնէ . ալ անկէց ետե չես կրնար ան երկու կիսագունոտը մէկմէկէ բաժնել . պատճառը ինչ ըսես նէ , ներսի օդը բոլորովին ելած ըլլալով , դրսի օդին հետ հաւասարակշռութիւնը կը կորսունցընէ , և դրսի օդը ամէն կողմէն անսնց վրայ ծանրանալով՝ անհնարին կ'ըլլայ զանոնք բաժնելը . աս բանիս պատճառը դրսի օդին բռնութիւնը ըլլալը ասկէց ալ յայտնի է որ եթէ ան գունտը ուրիշ անօթի մը տակ դնես , և ան անօթին մէջի օդը պարպէս , կիսագունոտերը դիւրաւ մէկմէկէ կը բաժնուին : Այս գունտերը որշափ մեծ ըլլան՝ այնչափ աւելի շատ ոյժպէտք կ'ըլլայ զանոնք բաժնելու համար , ինչպէս եղած է որ շատ ձիեր ու եզներ լծելով ու հակառակ դիրքով քաշել տալով՝ չեն կրցած զանոնք բաժնել :

() օդին ծանրութիւնը օդամուղ գործիքով ալ կը չափուի . զոր օրինակ թէ որ շիշ մը առնես ու կշռես , ետքը աս գործիքին վրայ դնելով մէջի օդը խրտացընելովնորէն կշռես , կը տեսնես որ ծանրութիւնը շատ աւելցեր է : Խակ թէ որ օդահանով շիշին մէջի բոլոր օդը հանես , շատ թեթև կը գլտնես . աս փորձերէս իմացուած է թէ 1 քառակուսի բթաչափ հաստութք մթնոլորտին սիւնակը 15 լիպրէ կը կշռէ :

Այս այսչափով իմացուեցաւ օդին իրաւցընէ ծանր մարմին ըլլալը . և աս օդոյ ծանրութեան կանոններովը շինուած են նաև ջրհաններն ¹ ու ծանրաչափ կամ օդաչափ ² ըսուած գործները :

¹ Թառավագութակ :

² Գլ . Baromètre.